

Ծինացիք, որ եթե մէկը անոնցմէ դուրս ելլայ՝ խստիւ կը պատժուի :

Ներքնափայլածու մողորակք :

Ա Երջին ժամանակներս տակաւին և ոչ հարիւրամեայ շրջան մը լրացաւ, աստեղաբաշխութիւնը մեծ յառաջազիմութիւն ըրած կը սեպուի նորանոր մոլորակաց գիւտերով. և մեծապէս կը սխալի թէ որ մէկը կարծէ թէ այս երագ և հզօր արշաւանաց դիմաց ասպարէզը լմընցաւ : Դիտութեանց աշխարհքը ամենաբեղուն երկիր մըն է, անդադար կ'արտադրէ առանց սպաւելու, վասն զի բնութիւնն է իր գանձարանը :

Այս հարիւրամեայ չե ևս լրացած ժամանակն երեք պարբերութիւն կրնայ բաժնուիլ ըստ մոլորակաց պատմութեանն : Առաջին՝ անցեալ դարուն վերջերն, երբոր մեծն Հէրշը Արանոսը գտաւ (13 մարտ 1781) . Երկրորդը ներկայ դարուս սկիզբը, երբոր ըորս մանր մոլորակները գտնուեցան հրատայ և լուսնթագին մէջտեղը (1 յունվ. 1801 . 23 մարտ 1807) . իսկ երրորդը՝ վերջի տասնըհինգ տարիներս (սկսեալ 8 դեկտ. 1845), ուր մէկ մոլորակ մը առաջին կարգի (Պիսիդն), և 57 ալ մանր աստեղատիպներյայտնուեցան որոնցմէ վերջինը քանի մը ամիս է որ գտնուեցաւ :

Այս երագ յառաջագիմութիւն տեսնելով ինչ կը յուսացուի առաջիկայ տարիներս : Արդեօք այդ մոլորակաձեմ երկնակալ զինուորութիւնը ալ խոնջ և յոդնած հանգիստ պիտի առնէ առժամանակ մի իր աշխարհակալութեան նոր երկիրներուն վրայ :

Ոչ այդպէս, կրկնեցին այս օրերս զիմնական ձայները . միշտ ոյժ կայ, որ չափ որ նոր աշխարհն կան, դիմենք անոնց :

Ո՞վ է այդ ձայներուն պարագլուիը, և որո՞նք են այդ նոր աշխարհները : Դանք եղածներուն, և կը համոզուինք

որ 1860 չորրորդ պարբերութեան մը սկզբնատարին պիտի ըսուի :

Ա ըվեռիէ, ծանօթ է մեր ընթերցողաց, Պաղպիոյ կամ թէ մանաւանդ դարուս արդի առաջին աստղաբաշխը, որ Պիսիդնը գտաւ իր գրչին ծայրութեալ մէկ մեծ ինդիր մը և նոր մտածութիւն մը յուզեց, քանի մը ամիս է, բոլոր Կորոպիոյ գիտնոց, Ճեմարանաց և լրագրոց մէջ :

Ա ըվեռիէ, ինչպէս Պիսիդնի գիւտին ատենը երևցուց, երկար տարիներէ 'ի վեր է որ մոլորակային դրութիւնը մասնաւոր կերպով մը քննելու և ձըղգելու և իբր թէ վերջին ձեռք զարնելու ետևէ եղեր է . և իր գլխաւոր գործքն եղած է այս բանիս համար, կատարեալ կերպով մը համաձայնեցընել զարերէ 'ի վեր եղած դիտողութիւնները՝ հայեցողական մասին հետ : Ա ասն զի ինչպէս երեւելին Պիսը գերմանացի աստեղաբաշխը երեսուն տարի առաջ ըսեր էր, միշտ զրցուած է թէ համաձայնուած են դիտողութիւնները հաշիւներուն հետ, բայց ոչ երեք զգուշաւոր քննութեամբ մը ապացուցուած :

1842 տարուընէ սկսեալ՝ փայլածուին շարժմանը վրայ, որ մինչեւ հիմա մօտաւորագոյն մոլորակը սեպուած էր արեւու, Արարիզու դիտարանին վերատեսուցը ամէն մտադրութիւնը ժողված էր . և արդէն իր հետազոտութիւններն այս իննգրոյն նկատմամբ հրատարակեց մասնաւոր գրուածքով մը . բայց լուծումը թերի թողուլ հարկաւորեր էր, ուստի պէտք էր որ նորէն ձեռք առնուր զայն աւելի մանրազնին և նորակերպ քննութեամբք . որովհետև շատ երկրայութիւններ և անիմանալի խառնակութիւններ մէջը կը բովանդակէին :

Փայլածուին շարժմանքը ճշդելուն գլխաւորագոյն դժուարութիւնը նախ զայն դիտելն է, պատճառաւ արեւուն ճառագայթիցը մէջ ընկղմած ըլլալուն . և կարելի չէ արեգական միջօրէականին վրայ բարձրացած ժամանակը դի-

տել զայն : Ուստի դար ու կէսէ 'ի վեր՝ անոր դիտողութիւնը պահուած է այն ատեն, որ արևուն սկաւառակին վրայէն կ'անցնի :

Վայսպիսի զննութիւնը 1697 տարուընէ մինչև 1848 քսանըմէկ հատ կը համբուին . և թէ որ աստեղաբաշխք երկրիս և փայլածուին շարժմանց անհաւասարութիւնները աղէկ մը հաշուի առած ըլլային , և թէ որ աստեղաբաշխք երկրիս և փայլածուին շարժմանց անհաւասարութիւնները աղէկ մը հաշուի առած ըլլային , բաւական էր դիտակ մը որ չափաւոր ցուցընէ և ժամացոյց մը որ կանոնաւորեալ կերպով շարժի մինչև մէկ երկու մանրերկրորդ , պէտք էր որ կարենային առանց մէկ մանրերկրորդ մըն ալ վրիպելու , ձիշդ մոլորակին և արևուն կենդրոններուն հեռաւորութիւնը հաշուել , երբոր այս երկու լուսաւորք իրարու պատահէին : Վայց լըվեռիէր վերսոյիշեալ հրատարակած զրոց մէջ , ուր փայլածուին շարժմանցը վերաբերեալ դիտողութիւնները բոլոր մէկտեղ հաւաքեր է , այնպիսի վրիպակներ և անհամաձայնութիւններ կային , որ ըստ վերջին ուղղագրեալ արևային տախտակացը անհնարին էր անհետ ընելը . արդ թէ որ վերի ենթագրեալ հաշիւնները ուղիղ ըլլային , պէտք է չետեցընէլ որ լալանտ , Վասինի , Պուկէ և այլ անուանի աստեղաբաշխներ ամենամեծ անձգութիւններ ըրած են իրենց զննողութեանցը մէջ որ շատ հաւանական չէ :

Վայց լըվեռիէ գտաւ որ ոչ զննողութեանցն էր վրիպակը , այլ զննեալ մարմնոյն : Վնծանօթ պատճառէ մը այլայլութիւն մը կար փայլածուին վրայ :

Լըվեռիէ իր ուշադիր մտօքը դիտեր էր որ այս անհամաձայնութիւնը հետ զհետէ աձեցող էր , և թէ կանոնաւոր կերպով կ'առաւելուք . և ալ աւելի քըննելով և պարզելով , վերջապէս գտեր էր որ 38 մանրերկրորդ աստիճանի էր դարու մը մէջ : Ուէ որ այս 38 մանրերկրորդ առևուցուելու ըլլար փայլածուին արևամերձ կէտին դարական շարժմանը

վրայ , ամենայն կերպիւ համաձայն կու գային 1697էն 'ի վեր եղած դիտողութիւնները այն շարժման չետ :

Լըդ Խնդիրը կը մնար փայլածուին այդ դարական յետամնացութեան պատճառը մինտուել , և այնպիսի պէտք էր ըլլալ որ փայլածուին արևամերձութեանը 38 մանրերկրորդի դարական շարժումը տար՝ առանց մոլորակին անհաղարտելի և հաւասարեալ զրութիւնը զգալի կերպով վեր 'ի վայր ընելու :

Հոս էր լըվեռիէր նրբամտութիւնը , և բանիս մէջ պիտի երեար իր հնարագիւտ արթուն մոտաց արդիւնքը :

Վնցեալ սեպտեմբերի 12էն Վարիզ Վաղղիոյ գիտութեանց Ճեմարանին մէջ Վէկյ աստղաբաշխը թուղթ մը կարդաց , զոր լըվեռիէ զրեր էր՝ ինքը Ճամբորդութեան ելած ըլլալով . և այն թղթին մէջ էր լըվեռիէր կարծիքը յանդուգն՝ բայց մեկին . և գիտնոց ատեանը այս մեկնութեանը վրայ շարժեցաւ :

Լըվեռիէ սկիզբէն առնելով խօսքին ծայրը , վերջապէս հոն կը բերէր թէ փայլածուին վրայ տեսնուած այդ 38 մանրերկրորդի այլայլութիւնը իրեն մերձաւոր մոլորակէ մը առաջ եկող երեսյթը մըն է :

Լըդ արուսեակն է անոր մերձաւորագոյն մոլորակը . և յիրաւի արուսեակը փայլածուին վրայ այդ ազդեցութիւնը կրնար ունենալ , եթէ իրեն ենթագրուած զանդուածին վրայ տամներորդ մաս մըն ալ աւելցուի . այն ատեն ամենագիւրին կերպով կրնար փայլածուին

1 Տիեզերագրութեան ծանօթ օրինակով մը պարզաբանենք այս այլայլութիւնը : Գիտենք որ երկիրս իր պարբերութիւնը արևուն վրայ 365 օրուան և իբր 6 ժամու մէջ կը կատարէ . բայց իր արևամերձ կէտին շարժմունքը . որ է գիշերահաւատրից կէտին յետախաղացութիւնը խաւորածրին վրայ , իբր 21,000 տարի կը տեէ . այն է գիշերահաւասարից կանխումը : Առաջին շարժմամբ երկիրս երկնքին երեսը օրուան մէջ գրեթէ 1 աստիճան միայն կը աեղափակի . իսկ երկրորդ շարժմամբ 58 տարուան մէջ հազիւ նոյնչափ տեղ կընթանայ : — Փայլածուին վրայ այս այլայլութիւնը փոքր չէ , որուն տարեկան պարբերութիւնը արևուն վրայ ոչինչ աւելի էքան զ88 օր :

այդ այլայլութիւնը մեկնուիլ։ Իսայց սակայն այդպիսի զանգուածի մը վրայ այդքան մեծ փոփոխութիւն սոսկ վարկածով մը միայն տալը՝ առանց հաւաստի քննութեան, չեր կրնար ընդունելի ըլլալ։ Անսաւանդ որ ընդհակառակն արեւուն միջօրէական դիտողութիւնները, և մասնաւորապէս արուսեկին պատճառած այլայլութիւները երկրիս շարժմանը վրայ՝ ստոյդ կը հաստատեն, որ այդ մոլորակին զանգուածը արեգական զանգուածին՝ առ առաւելն՝ լոր հաբեր հաղարորդ մասն է, արդ ասոր վրայ տասներորդ մասն մըն ալ աւելցրնելը՝ զգալապէս աւելի կուգայ՝ իր երկրիս վրայ ունեցած ազգեցութեանը համար, և Զ մանրերկրորդ և կէս սխալ կը մտնէ խաւարածրին խոտորնակութեանը չափոյն մէջ։ — Ուստի հետեւաբար կարելի չեր որ արուսեկին զանգուածը աւելի ըլլայքան ինչ որ հաշուած է, և թէ հարկ է ուրիշ մոլորակ մը փայլածուին այդ այլայլութեան սկզբնապատճառ դնել։

Այս ամէն տարակցուները կը ցրուէ Ըսլեռիկ նոր ենթազրութեան մը անցնելով, որ ամենեւին այդ ընդդիմութիւններէն ազատ է. փայլածուին և արեւուն մէջ տեղը նոր մոլորակ մը կը դնէ՝ անծանօթ մնացած մինչև հիմա. և որ բոլորաձև պարունակով մը կը շարժի՝ դոյզն ինչ հակեալ փայլածուի պարունակին վրայ, և անոր ձգողական ազգեցութիւնն է կ'ըսէ, որ փայլածուն կը կրէ։

Ասկայն այս ենթազրեալ մոլորակը որպէս զի կարենայ փայլածուին արեւամերձ կէտին 38 մանրերկրորդի դարական շարժման մը պատճառ ըլլալ, հարկ է որ իր զանգուածին և իր արեւէն տարակայութեանը մէջ այնպիսի յարաբերութիւն մը ըլլայ, որ եթէ տարակայութիւնը փոքր սեպուի՝ զանգուածը մեծ ըլլայ, կամ ընդ հակառակն տարակայութիւնը աւելի սեպելով՝ զանգուածը փոքրկանայ։ Ուստի թէ որ իր արեւէն տարակայութիւնը քիչ մը աւելի ներքսագոյն սեպուի քան զփայլածուին տարակայութեան կէսը, այս

ինքն իրը 7 միլիոն փարսախ, պէտք է որ իր ունենալու զանգուածը գրեթե հաւասար ըլլայ փայլածուի զանգուածին։

Իսայց մէկէն այս ընդդիմութիւնը կ'աւարկեն թէ այսպիսի նշանաւոր աստղ մը՝ բնչպիս կարելի է որ մինչև հիմա աստղաբաշխից աչքէն վրիպած ըլլայ։ մանսաւանդ արեւու խաւարմանց ատեն, կամ այն միջոցին որ արեւուն երեսէն կ'անցնի։ — Այս դժուարութիւնն ալ կը փարատի, եթէ ընդունելի համարուի դարձեալ ըվեռիկի կարծիքը թէ փոխանսակ մէկ մոլորակի, մանր մարմնոց խումբ մը շարժի արեւուն և փայլածուին միջնագաւառներուն մէջ, նման անոնց որ հրատին և լուսնթագին մէջտեղերը կը թաւալին, կամ այն մանր աստեղաց որ երկրիս պարունակէն դուրս կը շարժին անտես մեր աչաց։

Այս ենթազրութեան ոչ մեքենական և ոչ բնագիտական օրէնք դէմ կ'ելլէն։ Աստ մեքենականին՝ այս ամէն մանր մարմնոց ազգեցութիւններն իրարու վրայ աւելնալով, կընան փայլածուին արեւամերձութեան այդ շարժմունքը յառաջ բերել, և համարելով ալ որ զատ զատ շրջանակներու մէջ շարժին, չեն կրնար ամենեւին նոյն մոլորակին պարունակին արտակեզրոնութիւնն եղծանել. վասն զի իրենք այդ շրջանակներով ձեւացած մանեկին ամէն կողմը ցրուած ըլլալով, իրենց իւրաքանչիւրին պարբերական ազգեցութիւնը փայլածուին վրայ՝ իրարմով կ'աւրուին։ — Եւ ոչ ըստ բնագիտականին անտեղութիւն մը կայ, համարելով որ երկնից այդ արեգակնամերձ գաւառներն ալ այնպէս խռնեալ ըլլան եթերածեմ մարմիններով, ինչպէս նոյն մոլորակային դրութեան միւս կողմերը։

Իսկ մինչև ցայսօր ատոնց անտեսանելի մնալը դարձեալ ամենեւին զարմանք չէ, երբոր նման օրինակի մը վրայ մուտքուի, որ հրատին և լուսնթագին մէջ տեղուանքը այդպիսի խուռն աստեղաց կոյտ մը ըլլալով, մինչև վերջին ժամանակներս ծածկեալ մնացեր էին. և ո-

ըոնք ալ տեսնուած են հիմա, դեռ մեծագոյններն են : “Ղարձեալ՝ ինչպէս շատ հաւանական է կարծել թէ երկրիս պարունակէն դուրս անթիւ անհամար մանր աստեղք ըլլան անտեսանելի աչաց, ինչ զարմանք թէ որ անոնց նման փայլածուին պարունակէն վար ալ գտնուին :

Այս այս նոր մոլորակահանքին տեղը նշանակելու, աստեղաբաշխից փառասէր նախանձաւորութիւնը կը գրգռէ Ա ըվեռիէ յուսադիր ձայն մը արձեկելով անոնց . “ Ի՞նչուշտ, կ'ըսէ, այս մոլորակաց անյայտ խմբին մէջ կան գոնէքանի մը հատ այնպէս մեծեր, որ կարենան պիտի տեսնուիլ, մանաւանդ արևուն սկաւառակին վրայէն անցնելու ժամանակ , ” :

Ղակայն դեռ այս իր մտածութիւնը գիտնոց Ճեմարանին հրատարակած էր, դեռ իր հաշիւներուն և իր վարկածներուն վեր ու վայր մեքենագործութեան և ստեղծողութեան մէջ ընկղմած էր, երբ անդին իր ենթադրեալ մոլորակը գտնուած էր արդէն կամ գոնէ այնպէս կը հռչակի :

Ո՞վ էր այս նոր Ղալլէն :

Ղաղղիոյ Լաօր-է-լուառ նահանգին (Ըրմէր անուամբ պլտի աւանի մը մէջ, որ ասկէ յիսուն տարի մը առաջ խանչառով (Chausseur) ըսուած աւազակաց ասպատակութենէն անուանի եղած էր, քաշուած մարդ մը կայ եղէր . պարզ և անպաճոյՃ կեանք մը վարող, մեծարեալ իր հայրենակիցներէն . արուեստով բժիշկ, բայց և աստեղասէր, որ իր պարապորդ ժամանակը երկինք դիտելու կ'անցընէ եղէր : Ի՞ս բժիշկ-աստեղաբաշխին անունը՝ որ բոլոր Խւրոպա ճանցաւ է Ա էսգարապոյ :

Ա ըվեռիէ՝ շատ չանցնիր իր ճառը Ճեմարանին մէջ կարդացընելուն վրայ, որ մը յանկարծ թուղթ մը կ'ընդունի այս աստեղադէտ բժիշկէն, թէ այդ գուշակած մոլորակը արդէն ժամանակէ մը ’ի վեր դտուած էր : Ի՞ս թուղթը Ա ըվեռիէին մտադրութիւնը շարժեց :

Ա էսգարապոյ Պոտի օրինաց ստուգութեանը հաւանած ըրլալով, որ մոլո-

րակաց արևելէն ունեցած հեռաւորութիւնը կանոնի մը տակ ուզեր էր ձգել, 1837 տարուընէ ’ի վեր մտքէն կ'անցներ որ հրատին և լուսնթագին միջավայրէն դուրս տեղուանք ալ կրնային նոր անձանօթ մոլորակներ գտնուիլ : 1845 մարտի 8 փայլածուին արևուն վրայէն անցքը դիտելով, միտքը կ'իյնայ որ թերեւս փայլածուէն անդին ալ ուրիշ մոլորակներ ըլլան . և որովհետեւ հարկ էր որ վերջապէս օր մը նոյնպէս արեւուն երեսէն անցնին, ուստի մուքին մէջ կը հաստատէ անդադար արևը դիտել : Վ ըրդէն քանի մը գործիք ունի եղէր . դիտակ մը 1^ր, 46 երկայն վառարանով, որ 150 անգամ կը մեծցընէր, և ուրիշ խնդրակ մին ալ 6 անգամ մեծցընող . ասոնցմով կը սկսի իր զննութիւնները : Հինգ տարի այսպէս կը շարունակէ . բայց յարմար տեղ չունենալուն՝ չյուսահատիր իր զննութեանց անպատուղ ելլերուն վրայ : Ա երջապէս բախտը կը յաջողի, և 1858^ն նոր տուն մը կը փոխադրուի, որ երդիքին վրայ բայց պատըշգամբ մը ունէր : Ա այն ատենէն ’ի վեր հարկ կ'ըլլայ որ բժիշկը իր հիւանդները քիչ մը աւելի հանգիստ թողու . և ինչպէս կ'երեւայ, հիւանդներն ալ սիրով այս ազատութիւնը կը չնորհէն իրեն : Ի՞նչ և իցէ բժշկախան աստղաբաշխը իր դիտարանը կը շտկէ, և կը մնար ուրիշ աստղաբաշխական գործիքներ ալ հայթայթել, որ քիչ շատ կարեւոր էին առաւելագոյն Ճզութեամբ մը իր զննութիւններն ընելու : Ա էսգարապոյ առ Ա ըվեռիէ զրած թղթին մէջ մանրամասն կը պատմէ իր այս պատրաստութիւնները և ըրած դիտողութիւնները : Ա ստորագրէ թէ ինչպէս սեղանի մը վրայ կը տեղաւորէ դիտակը, և թէ ինչպէս հաստ թղթէ սկաւառակ մը կը շնուէ և կիսաստիճանն կը բաժնէ . վերջէն թէ ինչպէս երկայն մանր փորձերով կը գտնէ թէ հաստ դերձանի մը ինչ երկայնք տալու է որ Ճիշդ աստեղային ընտիր ժամանցուցի մը հաւասար Ճիշդ մանրերկրորդ զարնէ, և թէ դարձեալ ինչպէս իր

Ճողաժամն ալ կը յարմարցընէ արևուն
միջօրէական անցիցը :

Ի՞սքան փոյթ և հնարագիտութիւն
և պարզամիտ երկայնմտութիւն արժան
էր որ իր հատուցումն առնէր :

Ի՞յս ամէն բաները այսպէս մանր
շտկելին վերջը, կ'անցնի | էսգարպոյ իր
դիտողութեանցը : Ըերկնցընենք, ան-
ցեալ տարի 1859 մարտի 26^ն, որ Պաղ-
ղիոյ մեծ մասը ամպապատ էր, և (յր-
ժերի գաշտին վրայ ձեղք մը մնացեր է
եղեր, ժամը չորսն անցեր էր կէսօրուը-
նը ետե, երբոր | էսգարպոյ երկու հի-
ւանդայցի միջոց աշքը դիտակին վրայ
կը տանի, և յանկարծ արևուն սկաւա-
ռակին վրայ սե կէտ մը կը տեսնէ, կլո-
րակ և մաքուր որոշ շրջապատովլ. ան-
կիւնային տրամագիծը ամենափոքր, և
չորս անգամ պղտիկ քան զփայլածուին,
զոր 1845^{ին} նոյն դիտակով տեսեր էր
երբոր արեգական երեսէն կ'անցնէր :
| էսգարպոյ զգուշութեամբ մը նշանա-
կեց մոլորակին արևուն սկաւառակին
դուրս ելլելու ժամանակը, և իրեն ան-
կիւնային շարժման չափերն առաւ :

Բատ իւր զննութեանցը և առած չա-
փերուն այդ սեաւ կէտը արևուն սկա-
ւառակին վրայ եկեր է արևուն գա-
գաթնաձիգ տրամագիծին արևմտեան
վերի կողմէն 57° 22' 30" բացուածքով՝
ժամ երեկոյեան 4, 5' 36" ըստ միջին
ժամանակի (յրժերի : | յւ ժամ 1, 17'
կտրեր է 9' 13", 6 աղեղի հանդիպա-
ձիգ լար մը՝ երկրէս դիտած ¹, և երե-
կոյեան ժամ 5, 22' 44" սկաւառակէն
դուրս ելեր է, նոյն գագաթնաձիգ տրա-
մագիծին վարի կողմէն 85° 45' դէպ ՚ի
արևմուտք :

| էսգարպոյ այս ալ կ'աւելցընէ, որ
ըստ իւր կարծեաց, այդ նորագիւտ մո-
լորակը, որուն փոքրագոյն հեռաւորու-
թիւնը արևուն կեղրոնէն էր 15' 22",
և արևուն տրամագիծը ժամ 4, 29' 9"
պիտի քալէր, 5 կամ առ առաւելն 7

¹ Ըստ լըվեռիկի՝ մոլորակին այդ կտրած լորը
աւելի հաւանական կ'երեւայ որ 9' 17" ըլլոյ, և
լէսգարպոյ այդ դժուարին հաշուին մէջ 4' սիս-
լած է :

աստիճան հակումն պարունակ ունի խա-
ւարածրին վրայ :

| ըվեռիկ երբոր այս թուղթը կ'առ-
նու, շատ կը զարմանայ հանդերձ տա-
րակուսանօք . թէպէտ և թղթին գրա-
ծին նայելով՝ եղածին վրայ ձիշդ և
մանրամասն էին պարագաները, բայց
միւս կողմանէ ալ չէր կրնար ինելք հա-
ցընել թէ ինչ պատճառաւ ինն ամիս
այնպէս գաղտ պահած պիտի ըլլայ գրո-
ղը այդպիսի նշանաւոր գիւտ մը : Ուս-
տի անցեալ տարւոյն վերջի օրը ընկե-
րով մը մէկտեղ | ալէ անուն՝ (յրժեր
կ'երթայ, որպէս զի կարենայ ստոյգ
կերպով գատել թէ ինչ աստիճանի վըս-
տահութիւն պէտք էր ունենալ այսպի-
սի մէկ նորակերպ դիտողութեան մը
վրայ : | լը գտնէ աստեղազնին բժիշկը,
նորէն պատմել կու տայ բոլոր եղածը,
տեսակ տեսակ հարցմանքներ կ'ընէ,
կերպ կերպ զննութիւններ, առարկու-
թիւններ, կը դիտէ տեղը, կը խառնէ
դիտակները, և անոր նորակերտ գործիք-
ները: | ՚ելլէ կ'երթայ աւանին ուրիշ մե-
ծերուն . կը հարցընէ կը տեղեկանայ աւ-
նոնցմէ | էսգարպոյ ինչ և ինչպիսի մարդ
ըլլալը : | երջապէս ըրած քննութիւն-
ներէն | ըվեռիկ բաւական վստահու-
թիւն կ'առնու, մինչև պատշաճ կը սե-
պէ այս տարւոյս յունուարի 26^ն դիտու-
թեանց ձեմարանին տալ | էսգարպոյին
գրած նամակը, հանդերձ միանգամայն
աւելցընելով իր խորհրդածութիւնները
և անձամբ ըրած քննութիւնները :

"Պարոն | էսգարպոն գնացինք տե-
սանք, կ'ըսէ, երկար ժամանակէ ՚ի վեր
գիտութեանց սէր ձգող մէկն է . տունը
ամէն կերպ գործիքներով և պատրաս-
տութիւններով ճոխացած, որոնց շատը
իրեն ձեռագործն էին, մինչև նաև շր-
ջուն գմբէթ ալ ունէր իր պարզ դիտա-
րանը : | էսգարպոյ թոյլ տուաւ որ
իր գործածած գործիքները մանր զննենք
ու դիտենք, և իր ըրածներն և մասնա-
ւորապէս թէ ինչ պարագաներ հանդի-
պէր են իր տեսած մոլորակին արեգա-
կան երեսէն անցած ժամանակը, մեզի
կարգաւ պատմեց ՞ :

Իսկ այս գիւտին համբաւը անմիջապէս հնչակելու փոյթ չէ ըրած | էսգարպոյ իրեն անփառասէր բարոյիքը , և թերեւս ուրիշ տեսութեան մ' ալ սպասելով աւելի վստահ և ստոյգ ըլլալու համար . և լուր է՝ մինչև որ օրագրաց մէջ կը կարդայ | ըվեռիէի ենթադրութիւնը որ փայլածուին և արեգական մէջտեղը ուրիշ մոլորակներ ալ պիտի գտուին : Այս յապաղումը | ըվեռիէի փառացը կը յաջողէր . որպէս զի կարենայ ըսուիլ թէ ինքն իր հաշուովը գրտաւ երկնից այդ խորշին մոլորակները , առանց զրկուելու | էսգարպոյ ալ առաջին տեսող և գտողըլլալու պատուէն :

| էսգարպոյի ըրած դիտողութիւններուն վրայ | ըվեռիէ ինքն իր կողմանէ քանի մը տեսութիւններ և հաշիւներ կ'աւելցընէ , որոնց գլխաւորն այս էր , որ ըստ | էսգարպոյի դիտածին , պէտք էր որ այս նորագիւտ մոլորակը 19 օրուան և 17 ժամու մէջ լրացընէ իր պարբերութիւնը արեւուն վրայ . որով կը յուսացուի որ անոր արեւուն երեսէն անցքերը ստէպ պիտի պատահին . միայն թէ անոր խաւարածիրը մեր խաւարածրին վրայ շատ հակած ըլլայ :

| ըվեռիէ աս ալ կ'աւելցընէ , որ | էսգարպոյի զննութիւնները յիրաւի՞ անկատար գործիքներով ըլլալովն հանդերձ՝ իրեն վստահէլի և հաւատարիմ՝ կ'երեւան , սակայն այդ մոլորակը միայն բաւական չէ . ասոր հեռաւորութիւնը խիստ շատ է փայլածուէն , չկընար վերսոյիշեալ այլայլութիւնը պատճառել . դեռ ուրիշ մոլորակաց ալ կը սպասուի :

Ահաւասիկ գործքը սկիզբն առաւ անյապաղ . պէտք է որ հիմա աստղաբաշխը ուշադիր զննողութեանց փութան , և կանոնաւոր կերպով մը դիտեն այսուհետեւ արեւուն վրայ տեսնուած մանը բծերը , որոնցմէ ումանք կարելի է թէ մոլորակ ըլլան , ինչպէս կ'ըսէ | ըվեռիէ :

Ֆէյ աստղաբաշխ՝ որ | ըվեռիէի գրուածքը կարդաց Ճեմարանին մէջ , շատ ընդունելի գտնելով քաջ աստղա-

բաշխին հայեցողական մտածութիւնները , այդ ներքնափայլածու մոլորակները փնտուելու կերպին վրայ քանի մը տեսութիւններ և յիշելիքներ կ'աւանդէ երկնադէտ աստղաբաշխից . վասն զի նոյն իսկ փայլածուին դիտողութիւնը արդէն դժուարին ըլլալով , պատճառաւ որ արեւուն ամենամօտ է , ևս առաւել ասոնց դիտողութիւնն ալ աւելի դժուարին պիտի ըլլայ : Ուստի այս զննութեանց ամենայարմար ատեն կը սեպէ այս տարւոյս յուլիսի 18^{ին} ըլլալու արեգական խաւարման ժամանակը , որ 'ի Ապանիա և Ալճէրի բոլրական պիտի ըլլայ . որով կընան շատ կըրպացի աստղաբաշխներ զանիկայ դիտելու երթալ : Անոր համար քանի մը մասնաւոր զգուշութիւններ կը յանձնէ անոնց :

Ինչպէս յայտնի է , այսպիսի բոլրական խաւարմանց ատեն շատ անգամ երկնային մարմիններէն միայն մոլորակներն և ամենէն փայլուն աստղերը մերկ աչքի կ'երեւան . որովհետեւ առջի լուսաւորութեան շլացումը դեռ աչք գործարանին վրայ կը տեէ : Այս բանիս համար՝ փոխանակ խաւարման սկսելէն մինչև վերջի կէտը միակերպ արեւուն նայելու , պէտք է ամբողջական խաւարմանէն քառորդ մը առաջ մնութ տեղ մը փակուիլ որով շատ աւելի զգայուն կ'ըլլայ աչքը զանոնք տեսնելու :

Այս կերպով կընան ուրեմն | ըվեռիէի ակնարկած մոլորակները տեսնուիլ , թէ որ առաջուրնէ զգուշութիւն ըլլուի աստեղադէտ գործի պատրաստ բռնելու , որ առանց ատեն կորսնցնելու այն մէկ քանի վայրկենին մէջ հարկաւոր դիտողութիւնը երագ կատարուի :

Այս անցողական զննողութենէն զատ՝ Փէյ ուրիշ կերպ մըն ալ կ'առաջարկէ այն թագուն մոլորակներն երեւան հանելու , այսինքն անընդհատ արեւուն ամենափոքր բծերն ալ ուշադրութեամթ դիտելով , որ արեւուն վրային չեն պակսիր . և այս բանիս համար ատենօք Ճ'ոն Հերշըլ աստղաբաշխին առաջարկածը կը յիշելցընէր . այսինքն

է , Երկրիս չորս կողմը տեղ տեղ սահմանեալ դիրքերով գիտարաններ շինել , և այն գիտանոցներէն ամէն օր արեւուն պատկերը շատ անգամ լուսանկարով օրինակել . որով արեւային գնտոյն իբր ամենայն անցից պատմութիւնն անընդհատ կ'ունենանք . և այսպէս չէ թէ միայն այս գաղտնիքը կը յայտնուի , այլ նաև ուրիշ շատ մթութիւններ ալ պարզութիւն կ'առնուն : — Այս բանս ապահովապէս կը յաջողի , կ'ըսէ Ֆիէյ , թէ որ կարելի ըլլայ երկու դրոշմառնուլ մի և նոյն թիթեղին վրայ ընդ մէջ երկուց վայրկենից : Ի՞աւական է այսպէս քառորդուան մը մէջ առնուած լուսանկարին թափանցիկ բացասականները վրայէ վրայ դնել կարգաւ . ասոնց վրայ շարժուն աստեղատպի մը առընկեցութիւնը մէկէն դուրս կը ցատկէ և կը զանազանուի արեւուն միւս անշարժ մանր բծերուն կոյտերէն :

Ի՞այց փոխանակ անգործ ապագայ քննութեանց դեռ սպասելու , դառնանք անցելոյն . կայ արդեօք աւանդութիւն մը 'ի հաստատութիւն | ըվեռիկի կարծեացը :

Հերրիք ամերիկացի աստղաբաշխը վերջերս թուղթ մը գրելով առ | ըվեռիկ , ատենօք ըրած քանի մը զննութիւնները կը յիշեցընէ , որոնք իբրեւ անստոյգ բաներ մերժուած էին . բայց հիմա լոյս առնելով այս իր ենթագրութիւնն , կրնան հաւաստիք մը ըլլալ որ երկնից այդ արեւամերձ գաւառները մոլորակ մը ըլլայ խոշոր արբանեկով և թէ ատեն ատեն տեմնուած ըլլայ և կորսուած : Ուերես , կ'ըսէ Հերրիք , այդ մոլորակին պարունակը մեծ հակում մը ունի :

Պիւիս-Պիալոդ Ուզրեխտի աստեղաբաշխը արեւուն ջերմութեան այլայլութիւնն հետախուզելով , այսպիսի վարկած մը կը դնէ , իբր թէ մոլորակ մը կամ մանսաւանդ մանեակ մը ըլլայ բոլորաձեւ՝ արեւուն չորս դին փայլածուէն անդին , որ և արեւուն ջերմութեան փոփոխուելուն պատճառ կ'ըլլայ : Այս մանեակը թէ որ չենթաղրուի ալ որ

ջերմացուցիչ զանգուած մը ըլլայ արեւուն գնտոյն պէս , բայց կ'երեայ թէ ընկղմիչ կամ արգելիչ յատկութիւն մը ունի արեւուն ջերմութեանը որ իրեն մէջէն կ'անցնի :

Տեղն է յիշել որ ատենօք Պիապինէ արեգակնային խաւարման մը ժամանակ այնպիսի երեսութիւններ տեսեր է , որոնք չեն կրնար ուրիշ կերպով բացատրուիլ , բայց եթէ ենթաղրելով որ մանեակ մը ըլլայ արեւուն շրջաբողորը , և այս մանեակը մոլորակ մի կը համարի ինքը ձեւացման վիճակի մէջ , և անունը Հեքուարուս դրած է :

Դարձեալ այս ստոյգ և անստոյգ աւանդութեանց և ենթաղրութեց վրայ աւելի հնագոյն մը աւելցընէնք , և է թէ ՈՒէսիէ աստղաբաշխը 1777 յունիսի 17 կէսօրուան ատենները տեսեր է որ արեւուն վրայէն շատ մի սև գնտիկներ անցեր են հինգ վայրկենի մէջ :

Հիմա ալ կը մնայ որ ապագան խօսի :

| Էսգարպոյ այս իր անուանի գիւտին փոխարէն | Էգեռնի կարգին ասպետութեան պատուանշանը առաւ Դաղղիոյ ուսմանց պաշտօնէին առաջարկութեամբը , 1860 յունուար 25 : Ի՞աց 'ի ասկէ Դարիզու բժիշկներն ուզեցին վերջերս միաբանիլ և 'ի պատիւ (Օքսէր բնակող իրենց ցածուն արուեստակցին , որ աստղաբաշխական զննողութեանց մէջ ալ քաջացաւ , հայկերութուլ մը տօնախմբութիւն մը կատարել : Ի՞այց հեռաքնակ | Էսգարպոյին շահ մը չերելով այս անձնահոգ պատուասիրութիւնը , մտածեցին որ մէջերնին ընկերագրութեամբ դրամաժողով մը ընեն և փառաւոր աստեղաբաշխական գիտակ մը անոր պարգևեն , որուն գեղի մը բժշկին աղքատին ապրուստը չէր կրնար երբէք ակնկալութիւնենալ :

